

ԿՐՈՆԱԿԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԱՍԻՆ
ՓՈԽԱԿԵՐՊԱԿԱՆՆԵՐՈՒ (Transformiste)

ՏԵՍՈՒԹԻՒՆԸ



ը) Տարօրինակ հակադրութեամբ մը, սակայն, մինչ մարդ մէկ կողմէն կը տեսնջայ ընկլուզութիլ Աստուծոյ մէջ, միւս կողմէ ոչ նուազ աննուած կերպով մը ինքն իսկ ինքինքը կը շեշտէ Աստուծոյ հանդէպ: Թէև կախում ունեցող էակ, բայց ինքինքը ինքնօրէն և իր ճակատագրին տէր լինելը զգալուն մէջ է որ կ'ուզէ տեսնել իր փառքը: Խնդրոյն նոյնքան կարեւոր միւս երեսին՝ զուտ բարոյական զիտակցութեան կամ ազատութեան հէտին է որ կը հասնինք այժմ: Ժամանակակից դարաշրջանին սկիզբը, այս հարցը հիմնալիօրէն ի լոյս ածուեցաւ Քանդի կողմէ, որուն փիլիսոփայական դրութիւնն է զոր հոս պիտի ընենք մեկնակէտ մը նկատողութիւններուն: Բանական կալուածին որ և է գերզգալի ծանօթութիւնը մերժելէ վերջ: այս իմաստասէրը, ինչպէս յայտնի է, նորէն անոր կը դառնայ բարոյականի մեթոսով, ու պարտականութեան իրականութեան վրայ հիմնը լույսով, կը հաստատէ ազատութիւնը, Աստուծոյ գոյութիւնը և հոգւոյ անմահութիւնը: Ահաւասիկ հակիմ յուշածութեամբ մը անոր փաստարկութեան ընթացքը: Եթէ տեսական բանը կը վերլուծէ զգայութիւնը գործնական բանն ալ ճամբայ կ'ենէ գործէն, այսինքն կեանքէն: Զգալի ըմբռնումը հարկին կապուած է, անոր մէջ առաջ բերած գաղափարները խստիւ շղթայուած են իրարու հետ: Անընդհատ թեզան մըն է անիկա, որուն ցանցը մեզի է փաթթուած: Մարդ իր կամքով միայն կրնայ խուսափիլ այս որոշադրականութենէն (determinisme) ու ոտքը դնել աղատութեան ձառին վրայ: Բայց այդ կամքը՝ քմահաճոյքին չենթարկըիր, անիկա ենթակայ է կանոններու զորս Քանդ կը կոչէ Գործնական սկզբունքներ, և որոնք երկու խումբի կը ստորա-

բաժնութին. առածնուր (maximes) որոնք ենթակայական զատողութիւն մը միայն ունին, և այն օրէնքները, որոնց արժէքը առարկայական է և զոր Քանդ կը կոչէ հրամայականք (impératif): Այս հրամայականներն ալ իրենց կարգին, կրնան նկատութիւնէ իրենց առարկայական նկարագիրը նոյն չը մնաց միշտ, և թէ ստորոգական (catégorique), եթէ անոնց կիրարկութիւնը տիեզերական է: Ստորոգական հրամայականը գերագոյն օրէնքն է, պարտաւորիչ՝ բոլոր բարոյական էակներուն: Հոս հիմակ նկատողութեան պիտի չառնենք թէ ինչ է անոնց պարունակութիւնը, կամ թէ ինչ կը հրամայէ մեզի այդ կանոնը, բաւականանք քնննելով միայն թէ ի՞նչ երեւոյթով կը ներկայանայ ան մեզի:

Իրեւ զգուած ձեւու, զմեզ հնազանդութեան պարտագրող օրէնքը արտաքոյ է զգայութենէն, և անոր յատկաւորումէն: Եթէ անկից կախեալ ըլլայ, բոլոր կարելի պարագաներուն համապատասխան ձեւ մը պիտի չըլլար, զգայարաններու աշխարհէն գալով, մասնաւոր պարունակութիւն մը պիտի ունենար, այսինքն բացարձակ ըսկըզբունք՝ ստորոգական հրամայական պիտի չըլլար: Բայց քանի որ զգայութիւնը երեւոյթներու կամ հարկի ոլորտն է, բարոյական օրէնքը, որ ազատ է զգայութենէն, ազատ կ'ըլլայ նաև անոր կապուած շղթայումէն: Խորհու մարդուն համար՝ ստորոգական հրամայական է ազատութեան հիմքը:

Քանդ կը պնդէ որ կարգը պահուի և ոչ թէ հակառակը: Մենք, կ'ըսէ ոչ թէ նախ ազատութեան և յետոյ բարոյական օրէնքին զիտակցութիւնը ունինք, այլ ունինք նախ բարոյական օրէնքին և յետոյ, բարոյական օրէնքով, ազատութեան զիտակցութիւնը: Իրեւ ժխտական իմացք, իրեւ հարկէն ազատագրումի իմացք, ազատութիւնը պիտի չկրնար անմիջական փորձառութեան առարկայ մը ըլլալ: Արդ քանի որ մենք զայն զգայարաններէ ալ չէ որ կը քաղենք, ազատութիւնը ուրեմն նախնական բան մըն չէ, այլ ընդհակառակն, Աստուծացեալ բան մը: Այն որուն զիտակցութիւնը ունինք, յարկաւորութիւնը երեւոյթներէն անկախարար նկատի առած

առենիս, մեր «Օրէնսդրական բանք» կամ մեր մէջ եղած ստորոգական հրամայականն է: Բայց ինչպէս որ Քանդիր գործին շարունակութեանը մէջ կը ցուցնէ, այդ հրամայական ստորոգականը կ'ներադրէ պատութիւնը, վասնդի վարտականութեան օրէնքը զմեզ կը կորդէ զգալի փորձառութեան կապանքներէն, անմահութիւնը, վասնդի այդ կանոնին վրայ հիմոււած հոգեւոր տիեզերքը իր լիուլի զարգացում չունի այս աշխարհի վրայ ու վերջապէս Ասաւոյ գոյութիւնը, վասնդի, բարոյական աշխարհը երեւակայութիւն մը ըլլալով, պէտք է գոյ ըլլայ գերազոյն կերպով անկախ բարի մը, որ Գերազոյն կակն է միայն: Ահաւասիկ հիմակ նկարագիրները պարտականութեան այս օրէնքին, որ արժատն է մարդուն բովանդակ գործունէութեան:

ա) Նախ տիեզերական տարողութիւն մը ունի «Պործէ այնպէս որ, կ'ըսէ ան, քու կամքիդ պատուէրը օրէնսդրական ըսկըդրունք մը կարենայ ըլլալ ամենուն համարու: Պարզ է որ այս կանոնը ձեւական արժեք մը ունի, այսինքն զմեզ կը կապէ վեհազոյն պարտականութեան, բայց մեզի չըսկը թէ ինչ է բարին զոր պէտք է կատարենք: Յաճախ մեղադրած են, ու յաներաւի, Քանդեան վիլիսովայութեան այս թերութը:

բ) Դրութեան մէկ ուրիշ կարեւոր յատկաւորութն է կամքին և տիեզերական բարոյական օրէնքին միջն հաստատուած աղերսը: Մարդ իր մէջ կը գտնէ այս պատուէրը, ու միակ կանոնն է ան որուն ինքնքինքը բացարձակապէս կապուած կը զգայ: Ուրիշ խօսքով, անձնաւոր էակին կամքը ինքնօրեն է, որ եւ է ուրիշ հեղինակութեան միջամտութիւնը պէտք է անպայման ի բաց մերժուի իրեւ օտար տարը: Պէտք է որ բարոյական ենթական կատարէ իր պարտականութիւնը, ոչ թէ մարդոց կամ Աստուծոյ հաճութեան արժանանալու համար այլ որովհետեւ իր պարտականութիւնն է ան, իր միակ գերազոյն օրէնքը: Այս ինքնօրինութիւնը, ինչպէս կ'ըմբռնէ զայն Քանդ, կ'իրականացնէ աղատութիւնը՝ այս բառին երկու առումներով. Ժիտական կամ արտաքին ամէն աղղեցութենէ անկախութիւն իմաստով և դրական իմաստով, որուն համեմատ զործնական բանն է որ ինք իսկ կը

կանոնաւորէ մեր կեանքը, մեզի թելազը լով իր օրէնքները:

Գ. — Ըստ այս տիեզերական, կրօնքը կ'ընկուզուի բարոյականին մէջ, ինքն ոչ այլ ինչ ըլլալով եթէ ոչ ծանօթութիւնը իրեւ Աստուածային հրաման ըմբռնուած պարտաւորութիւններուն: Այս ըսել չէ թէ Աստուած կը յայտնուի իր պատուիրանները հարկագրելով մարդուն: Այլ քանի որ իւրաքանչիւր անձնաւոր էակի կանոնաւորիչ սկզբը նոյն ատեն ուրիշներուն ալ է, ստորոգական հրամայականին այս տիեզերական նկարագիրը կը բացայայտէ գերագոյն միութիւնը բարոյական աշխարհին, և անոր մէջ արտայայտուած վեհագոյն բարիին: Աստուծոյ միջամտութիւնը այս պարագային մէջ, տիբատէս խօսելով օտարութիւնը մէջ մը գործ չէ. օրէնսդրական բանին տիեզերականութիւնն է ան՝ որ կը հաստատուի կրօնքին մէջ:

Ահաւասիկ, արագ համառօտումով մը, տեսակտը գերման փիլիսոփային, որ զմեզ մէկ անգամէն կը փոխագրէ Շլէյրմահէրի աստուածաբանական իմացումին բոլորովին հակառնեայ կէտի մը վրայ: Ըստ Քանդեան տեսութեան, արդարեւ մարդ իր անձը չի նուիրեր Աստուծոյ վասնդի աստուած բառն անգամ ուրիշ բան չէ բայց եթէ անուանումը միեւնոյն մարդուն գերագոյն ինքնօրինութեան: Մարդ ինքն իր մէջ է որ կը գտնէ իր կեանքին կանոնաւորիչ սկզբը, և այս սկզբը նանօթութիւնը անոր կը յայտնէ իր աղատութիւնը: Այս ըլլալով սոյն հոչակաւոր զրութեան կեզրոնական ներհայեցողութիւնը, զոր լաւ հասկնալու համար պէտք է ի նկատի ունենալ հետեւեալ իրողութիւնները:

10. Եթէ Աստուծմէ մեր կախումը ըստագութեան իրողութիւն մըն է ամէն կրօնական մարդուն համար, նոյնքան բացայայտորէն է որ հոգեբանական զննութիւնը մեզի կը ցուցնէ պարտականութեան իրականութիւնը:

Եթի կ'անդրագանանք մեր վրայ, գիտակցութիւնը կ'ունենանք սա բացարձակ կանոնին թէ աղատ ենք անշուշտ արդարութեան կամ օրէնքին հանդէպ զանցառու գտնուելու, բայց նաև թէ ամէն անզամ որ կը գործենք յանցանք՝ ներքնապէս գժգոհ կը մնանք մենք մեզի գէմ: Քանդի

գործածած գեղեցիկ բացատրութեան համեմատ բարոյական օրէնքը մեր վրայ պարտականութիւն մը կը զնէ հնազանդելու, ու մեր պարտականութիւններուն առաջինն է ընդունել թէ պարտականութիւն մը կար: Ասոր դէմ ստոյգ է թէ կը բողոքեն եղաշըրջականները, որոնք չա՛կը կը համարին մարդուն միակ զրգիչ զօրութիւնը: Բարոյագիտութեան անկ է խօսիլ այս գաղափարին մասին և քննազատել զայն, թէն բոլորպին անդէպ պիտի չըլլար նաև նկատել ալ հոս թէ ի Յիսուս Քրիստոս հաւատքը միանգամայն կը տարամերժէ զայն: Եթէ չկայ պարտականութիւն, արդարեւ չկայ ոչ բարի և ոչ չար. եթէ չկայ ոչ բարի և ոչ չար, բնաւ իսկ չկայ ուրեմն մեղք. իսկ եթէ չկայ մեղք, փրկութիւնը անօգուտ կը լինի մեղքի համար, այսինքն հակառակ Աւետարանական պատղամին, փրկագործութիւնը պատրանք մըն է միայն:

20. Քրիստոնէական բարոյականը չի բաւականանար պարտականութիւնը հաստատելով միայն, անիկա կը հաւանի նաև Քանզի տեսութեան, որուն համեմատ Աստուածային հրամաններն են մեր պարտականութիւնները, թէն այս խօսքը չհասկնար այն իմաստով զոր նշանաւոր փիլիսոփան կուտայ անոր: Ինչպէս տեսանք, Քանդ բարոյականի գաշտէն էապէս զուրո կը հանէ զ Աստուած: Մարդք կ'ըսէ պէտք չէ բարիք ընէ որովհետեւ այդ է Աստուածոյ կամքը, այլ բարիքը Աստուածոյ կամքն է, որովհետեւ բարին վեհագոյն կատարելութիւնն է: Բարոյական ենթական ինքնօրէն է. Աստուածոյ անգամ միջամտութիւնը «այլ օրինութիւն» (հետերոնոմի) մը պիտի կազմէր, ու տար միջամտութիւնը, որուն դէմ մարդ պէտք է ինքզինքը պաշտպանէ անվարան:

Այս մասին բոլորովին տարբեր է անտարակոյս համոզումը Քրիստոնէին, որուն համար պարտականութիւնները պարտականութիւն են՝ Աստուածմէ աւանդուած օրէնքին արտայատութիւնը ըլլալուն համար: Միակ պարտականութիւնը զոր Աւետարանը կը պահանջէ՝ ընդունիլն է Յիսուս, որուն մէջ կը յայտնուի փրկագործական կամքը, և Յիսուս Քրիստոսով՝ մեանիլ չար ցանկութեանց համար և նուիրուիլ Աստուածոյ: Բարոյականի ուսման մէջ ընդլայնուած են այս սկզբունքին հետեւանքները: Բայց

Քրիստոնէական ուժով ըմբռնուած սառագութենէն այն կը հասկնանք թէ հաւատացիցին բոլոր պարտականութիւնները կը սուզուին իր Տիրոջը հնազանդութեան մէջ, ու բարոյական գիտակցութիւնը կամ իիդնը, ճիշտ ինչպէս կրօնական գիտակցութիւնը է որ կ'առաջնորդէ մարդք:

30. Միւս կողմէ բարոյականութիւնն, Աստուածոյ և մարդուն միջև ենթադրուած յարաբերութիւնները անշուշտ կը տարբերին կրօնական գիտակցութեան ենթազըրուածներէն, եթէ այս բառերէն իւրաքանչիւրը լինեց մեր տուած նշանակութեամբը միայն: Կրօնական գիտակցութիւնը կամ երկիւզածութիւնը մարդք կը մէջ ինքզինքը ուրանալ Աստուածոյ առջեւ, մեր բացարձակ կախումի հաստատումն է ան: Բարոյական գիտակցութիւնն ալ անշուշտ Աստուած ային պարտականութեանց առջև կը զնէ զմեզ, զորս պէտք է կատարինք: Բայց անոր յանձնարարած հնազանգելու իրողութիւնը այսինքն պարտականութեան օրէնք, ինքնին կ'ենթազրէ ընդովզումի հնարաւորութիւնը: Աստուածոյ մենէ պահանջած ծանրութիւնը բոնազատեալ հնազանդութիւնը չէ: Բարին կամ բարիքը զոր չես կրնար ըլնել, կը գագրի այդ անուան արժանի ըլլալէ: Մեր կամքովը իւրագործուող սրբութիւնը՝ Աստուած ային պատուէրը անձնիշխանութիւնը կ'ենթազրէ անոնց քով որոնց կ'ուզզուի: Եթէ ուրեմն կրօնական գիտակցութիւնը մեր կախումին յատկաւորումն է, կրօնական գիտակցութիւնը — ինչպէս Քանդ այնքան լաւ կը բացատրէ — մարդուն կ'երաշխաւորէ և կը յայտնէ իր ազատութիւնը: Արդ՝ ազատութիւնը մեր կեանքին փառքն է: Անձնաւոր և ազատ էակ, մարդ ինքզինքը ազատ կը զգայ աշխարհէն և ինքզինքէն նոյն իսկ: Յաւիտենականը կարող է անշուշտ ջախչախելու իրեն հակառակող մրգուզները: Բայց Աստուած քանի որ ինքն իսկ ազատուեղծած է զմեզ, առո՞ համար նոյն իսկ ըլնէր այդ բանը: Եթէ կրնայ տիրաբար յաղթել, պէտք է կոփուզ ձեռք բերէ յաղթութիւնը: Տիեզերքի մէջ ոչինչ կրնայ սփիզել մարդք ըլլալ այլ ինչ քան ինչ որ կ'ուզէ ինքը:

Այսպէս է կամքին ազատութիւնը, զոր այնքան ճշգիւ կը պարզէ Քանդեան գիտիւ-

սովորութիւնը։ Բարոյականութիւնը անոր մէջ է ուրեմն որ գուրսէն եկած ամէն ազդեցութիւն պէտք է անցնի մարդուն ներդորդական աշխատանքէն։ Մարդ տէրն է իր անձին և իր ճակատազրին։ Կ'ըլլայ ինչ որ կ'ուզէ ըլլալ։ Զինքը շրջապատող զօրութիւններուն ազդեցութիւնը կրաւորապէս չընդունիր. եթէ անոնց կը հնազանդի՝ զանոնք իւրացնելով, անոնց հաւանելով է որ կը հնազանդի։ Իր էռութեան ազատութեան զգացումովը հզօր՝ յաղթանակի հըրճըւանքով կը կրկնէ սա կէս բառերը, «Մարդը եղէզ մըն է միայն, բնութեան ամենէն տկար էակը, բայց խորհող եղէզ մը։ Պէտք չկայ որ տիեզերքը ամբողջ իրեն դէմ զինուի, զինքը ջախջախելու համար։ Շոգի մը, շիթ մը ջուր բաւական են զինք սպանելու համար։ Բայց իթէ տիեզերքն ալ ըլլար զինք ջախջախողը, մարդը իր սպանողէն աւելի բարձր պիտի ըլլար գարձեալ, վասնզի գիտէ թէ կը մեռնի, մինչ տիեզերքը զիտար առաւելութիւնը զոր ինքն ունի մարդուն վրայ։ Այսպէս մտածումին մէջ կը կայանայ մեր բովանդակ արժանապատուութիւնը։ Անո՞ր իշխանութեան տակ պէտք է մնանք մենք և ոչ թէ միջոցին և տեւողութեան։

Աշխատինք ուրեմն լաւ խորհիլ, ահաւասիկ բարոյականին սկզբունքը։

Այս մեր արժանապատուութիւնը մտածումին մէջ է, ու մտածումը որ կ'ազնըւացնէ զմեզ, և երկնային լուսապահ մը կը դնէ մեր կեանքին վրայ, տիսական բանաձեւերու շարայարութիւն մը չէ, այլ օրէնքին ծանօթութիւնը որ մարդուն կը յայտնէ իր անձնիշխանութիւնը տիեզերքի որոշադրականութեան մէջ։ «Ո՞վ պարտաւորութիւն կը գոչէ Քանդ, վսիմ մտածում, որ չես գործեր ո՛չ չողոմով և ո՛չ սպառնալիքով, այլ ինքզինքդ կ'արդարացնես միտքին առջև, գուն որ յարգանք կը հրամայես եթէ ոչ միշտ հնազանդութիւն, գուն որ կիրքերուն լուութիւն կը պարտազրես՝ երբ հոգիին գաղտնութեան մէջ կը խոռվին անոնք, ի՞նչ է քու ծագումդ, և քեզի արժանի ի՞նչ սկիզբի կարելի է ընծայել զքեզ։»


Արդ, բարոյականութեան մէջ ազատութեան այս յայտնումը միայն անձնական փորձառութենէն չէ որ կուզայ մեզի, ժողովուրդներու փորձառութիւնն ալ նոյնը

կը հաստատէ. պատմութիւնը կը միանայ հողերանական ուսումնասիրութեան՝ հաստատելու համար անոր արժէքը։ Հոս կը յիշեմ նախ Ա. Գիրքը, որ յատկապէս կը մատնանշէ մարզուն արժանապատուութեան այդ զգացումը։ Թէպէտեև ամենակարող՝ Սատուած չուզեր բանութիւն ի զործ զնել մեզի հանդէպ։ Քրիստոս կոչում կ'ընէ կամքին անսնց զորս կ'ուզէ համոզել (Յովհ. Ե. 40, կ. 17, Մատթ. Դ. 17), Պողոս նոյնպէս իր պերճախօսութեան բոլոր հընարքները կը զործածէ համոզելու համար մարզերը որ Աւետարանին զան (Բ. Կորնթ. Ե. 14-20)։ Ու երբ այդ առաքեալը մէկ կողմէ կը յայտարարէ թէ Աստուած է որ մեր մէջ առաջ կը բիրէ սկամիլ և առնել», միւս կողմէ ինքն է որ աշակերտները կը հրաւիրէ «ահիւ և զողութեամբ զանձանց փրկութիւն գործել» (Փիլ. Բ. 12, 13)։

Բարոյական այս նկարագիրը հեթանոս կրօններուն մէջ ալ կը տեսնաւի։ Պատութօններուն մէջ, զոր օրինակ, թլփատութենէն ետքը եկող. ժամանակաշրջանին մէջ երիտասարդներուն այսպիսի խիստ յորգորներ կը տրուին. «Ուզզիցէք ինքզինքիդ, մարդ եղէք, վախցէք զողութենէն, վախցէք չնութենէն, պատուեցէք ձեր հայրն ու մայրը, հնազանդեցէք ձեր պետերուն»։ Հինտուներն իսկ, այս հայեցողական ժողովուրդը, զօրաւոր և բարձր բարոյականի պատուէլներ ունի։

Եժնավալքայի օրէնքներուն մէջ, ի միջի ալլոց, կը կարգանք «Ճգնաւորութիւնը չէ որ առաքինութիւնը կը չինէ. առաքինութիւնը գործնական կեանքով կը ստացուի։ Թող մարդ ուրիշին չընէ ինչ որ իրեն համար յաւագին պիտի գտնէր ո։ Այսուր, Մանուկի գիրքը հետեւեալ կերպով կ'արտայայտուի։ «Ի՞նչ դիրքի վրայ ալ ըլլայ, հօգին հաւասար բոլոր արարածներուն հանգէպ։ Թող մարդ լիովին կատարէ իր պարտականութիւնը, եթէ նոյնիսկ իր վրայ տեսանելի չըլլայ իր կարգը։ Պարտականութեան կատարումը կապ չունի իր կարգին նշանին հետ»։ Ու Մանուպարաթան կ'աւելցընէ. «Եմաստունը, թէ իսկ իր տանը մէջ միացած ըլլայ, եթէ իսկ կեանքին ամբողջ տեւողութեանը միջոցին, միշտ մաքուր և սիրալիք է եղած, զերծ է բոլոր չարեքներէն»։ Այլազան այս բոլոր պատուէր-

ՏԵՐՈՒԽԱԿԱՆ ԱԴՕԹՔԸ



Աստուծոյ անուան յայտնութիւնը տարբեր աստիճաններով հետեւեալ կերպով կարելի է ցուցնել։ Նախ՝ Բնութեան մէջ, որովհետև զելին իր գործերուն մէջ փնտռել ամենանախնական ու բնական քայլը պիտի ըլլար մարդկութեան համար։ Ստեղծուածէն՝ Ստեղծողին, արարածէն՝ Արարչագործողին, արդիւնքէն՝ Ազգբնապատճապին վերանալ եղած է, նոյն իսկ նախնական գարերու մէջ, ամենապարզ տրամաբանութիւնը մարդկութեան, ու ատոր համար, Աստուծային Յայտնութիւնը Բնութեան մէջ, պէտք էր առաջինը ըլլար յայտնութեան կարգին մէջ։ Երկրորդ Յայտնութիւնը ներշնչեալ Խօսքին մէջ եղաւ, երբ Աստուծած իր ընտրեալ մարդարէներուն և ծառաներուն միջոցաւ իր անուան ու կամքին գրաւոր յայտնութիւնը ըլլաւ։ Երրորդ ու աւելի կատարեալ Յայտնութիւնը տըրուեցաւ իր Որդւոյն վրայ ու Անոր միջոցաւ, և հիմա՝ Յայտնութեան լոյսին յաւելումովը՝ որչափ մեծ տարբերութիւն կայ Աստուծոյ անուան մասին մեր ունեցած հասկացողութեան և գիտութեան մէջ։ Եւ այս երեք աստիճանները, այսօր, մեր մարդկային միտքերուն համար Անոր անուան նշանակութիւնը կատարելապէս բացայատեցին։

Կրնանք ըսել թէ Աստուծոյ անունը իր բնութիւնը կը ներկայացնէ։ Երբ Մովսէս լեռնէն իջաւ ու այպահնեց ժողովուրդը իւրենց մեղքերուն համար, և բանակէն գուրս հեռու տեղ մը կանգնեց խորանը, սկսաւ խօսիլ Աստուծոյ հետ, բարեխօսելով ժու-

ները, մարդկային կամքին ուղղած իրենց այս ստիպիչ թելագրումներովը պարզապէս մարդուն անձնիշխանութիւնը կը ցուցնեն։ բարոյական կեանքն է որ կը զարգանայ պարտականութեան գերազոյն օրէնքին պաշտպանութեանը տակ։

(5)

Ե.

(Աերշը յաջորդ թիւով)

ղովաւրդին մեղքերուն համար, ան այսպէս կը պաշտօնէր, «Եթէ ոչ դու ինքնին երթայցն ընդ մեզ, մի հաներ զմեզ աստի» (Ելից ԼԳ. 15)։ Եւ Տէրը խոստացաւ չնորհք ընել։ այն ատեն Մովսէս խնդրեց Տիրոջը փառքը տեսնել, և եւ ասէ, Ես անցացից առաջի քո փառք իմովք, և ողորմեցայց որում ողորմեցայց, և զմացայց յոր զմացայց» (Ելից ԼԳ. 19)։ Նաև երբ Տէրը Մովսէսի պատուիրեց երկու քարե տախտակներ կոփել և Սինա լեռը ելնել, և երբ Մովսէս երկու տախտակներով ելաւ լեռը, և եւ էջ Տէր ամպով, և կայր յանդիման նորա անդ, և կոչեաց յանուն Տեառն։ Եւ անց Տէր առաջի նորա, և կարգաց, Տէր Աստուծած, զմած և ողորմած, երկայնամիտ, բազումողորմ և ճշմարիտ, որ պահէ զարդարութիւն և առնէ զողորմութիւն ի հազար ազգս, բառնայ զանօրէնութիւնս և զանիրաւութիւնս և զմեզս, և ոչ անպարտ առնէ զպարտաւորսն, ածէ զանօրէնութիւնս հարց յորդիս և յորդւոց յորդիս մինչև յերիս և ի չորս ազգս» (Ելից ԼԳ. 6-7)։ Ահաւասիկ Աստուծոյ անունը և անոր Մովսէսի կողմէ կանչուիլը կը պատկերացնէ Աստուծային բնութիւնը, իր առատ ողորմութեան, և մեղքի գէմ տածած անմարելի և բուռն պժգանքին մէջ։

Հին ու նոր Կտակարաններու մէջ Աստուծոյ տրուած անունները շատ են և բազմատեսակ, և անոնց հաւաքումը բաւական հետաքրքրական կրնայ ըլլալ։ որովհետև, անոնց ամբողջութեան վրայ նետուած ակնարկ մը մեղքի պիտի ցուցնէ Անոր բնութիւնը և այլազան ստորոգելիքները։ Ծնընդոցի «Եհովա-Աստուծածէն» մինչև Յայտնութեան Գիրքին «Տէր Յիսուս Քրիստոսը», անուններու ինչ պէսպիտութիւն մը, որուն մէջէն կը ծիածանին Աստուծոյ անունապէս հոգեգրաւ ստորոգելիքները։

Աստուծոյ անունը իր «Բանն» է։ Քրիստոս յայտնողն է Հօր (Ելից ԼԳ. 20), Գիրքին մէջ յիշուած հրեշտակը, որ իսրայէլը պիտի առաջնորդէ, ու իր (Աստուծոյ) անունը անոր վրայ է, Քրիստոսն է։ Եսայիայ (ԾԲ. 7) երգած լեռներուն վրայ գեղեցիկ ոտքով աւետիս բերողը, խաղաղութիւն քարոզողը, որով իր (Աստուծոյ) անունը պիտի գիտցուի իր ժողովուրդին մէջ, Քրիստոսն է։